

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԷԶՄԻԱԾՆԻՆ ՆՈՒԻՐԱԾ ՏԱՂԻ ՎԵՐԾԱ ՆՈՒԹԻՒՆԸ

Գրիգոր Նարեկացին իր մատենագրական ժառանգութեամբ (պոէմ, տաղ, գանձ, ներբող, մեկնութիւն) Հայոց Առաքելական եկեղեցու, համաշխարհային քրիստոնէութեան եւ համամարդկային մշակոյթի յաւերժող հեղինակութիւններէն է:

Գրիգոր Նարեկացու մատենագրական ժառանգութեան մէջ իրենց բացառիկ արժէքով առանձնանում են «Ողբերգութեան Մատեան» պոէմը եւ էջմիածնին նուիրած տաղը:

Գրիգոր Նարեկացու «ողբերգութեան մատեան»ը քրիստոնեայի «Ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ» արտայայտութիւն է: «Ողբերգութեան մատեան»ն իր այս հանգամանքով համարւում է համաշխարհային քրիստոնէութեան մեծարժէք երկերից մէկը:

Գրիգոր Նարեկացու էջմիածնին նուիրած տաղը Հայոց Առաքելական եկեղեցու հաստատման հիմնն է: Այս տաղն եւս իր խօսքարուեստով եւ երաժշտութեամբ բացառիկ արժէք է ներկայացնում:

Էջմիածնի խորախորհուրդ վեհութեան փառաբանութիւնն են «էջմիածնին ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա» շարականն ու Գրիգոր Նարեկացու էջմիածնին նուիրած «Սայլն այն իջանէր ի լեռնէն՝ ի Մասսեայ» սկզբնատողով տաղը:

Գրիգոր Նարեկացու ֆննարկուող տաղը հայագիտութեան մէջ բազմիցս մեկնաբանութիւններ ի ենթարկուել, ցաւօք սրտի, ապարդիւն: Իմ կարծիքով, առ հասարակ, հին բնագրերի մեկնաբանութիւնը կատարելիս, պէտք է առաջին հերթին սրափ հայեացքով

մօտենալ խնդրին եւ ապա, ըստ ամենայնի պատրաստուածութիւն ունենալ՝ տիրապետել բանասիրութեանը, կրօնագիտութեանը, եկեղեցագիտութեանը, դաւանաբանութեանը, բնագրագիտութեանը, բանագիտութեանը: Մանաւանդ այս դէպքում, երբ ուսումնասիրուող բնագիրը պատկանում է հայոց մատենագրութեան հին շրջանին եւ այն էլ Գրիգոր Նարեկացու նման հանճարեղ եւ խրթին հեղինակի գրչին:

Ես յատուկ հարց եմ համարում Գրիգոր Նարեկացու էջմիածնին նուիրած տաղի, որ բանասիրութեան յայտնի է «Յարութեան տաղ» անուամբ, իսկապէս հասկացուած, ֆննական բնագրի կազմումը եւ մեկնաբանութիւնը, որ կարծում եմ, իրօք, նոր լոյս կը սփռի նարեկացիագիտութեան, ըստ այդմ, նաեւ հայագիտութեան վրայ:

Այս մտադրութիւնն ունեցել եմ դեռեւս տարիներ առաջ, որն եւ մասամբ լուսարանել եմ իմ աշխատութիւններէս մէկում (Կարապետ Սուքիասեան, Արմէնները եւ Արարատը, Լոս Անջելես, 1996, էջ 87-91):

Ընթացիկ 2003 թուականը էջմիածին տաճարի հիմնադրման 1703-րդ եւ Գրիգոր Նարեկացու «Ողբերգութեան մատեան»ի 1003-րդ տարելիցն է: Օգտուելով այս պատեհ առիթից, ցանկանում եմ հրապարակել «Գրիգոր Նարեկացու էջմիածնին նուիրած տաղի վերծանութիւն»ը յօդուածը:

Գրիգոր Նարեկացու յիշեալ տաղն, արդէն իսկ նշեցի, բանասիրութեանը յայտնի է, «Յարութեան Տաղ» անուամբ, նրանում արտայայտուած քրիստոնէութեան առանցքային գաղափարը յարութիւնը լինելու պատճառով:

«Յարութեան տաղ»ում ներկայացրած սայլը, որն իջնում է դիցաբանական, առասպելաբանուած սրբազան Մասիսի աջ կողմից, եւ որի վրայ բազմած է Որդին Արքայի... խիստ խորհրդանշական իմաստաւորում ունի: Գրիգոր Նարեկացու ներկայացրած սայլը բերք բերող եւ այն էլ հոգեւոր բերք բարձած սայլ է, որը սրբազան Մասիսներին աջ կողմից գալիս եւ մտնում է նոր Երուսաղէմ:

Տուեալ պարագային, անկասկած, «նոր Երուսաղէմ» արտայայտութեամբ Գրիգոր Նարեկացին նկատի ունի Հայոց Առաքելական եկեղեցին՝ էջմիածինը, որին եւ նուիրել է իր «Յարութեան տաղ»ը:

Իմ այս պնդումը հաստատում է ոչ միայն տաղի բովանդակութեամբ, հարկաւոր է շատ ուշադիր կարդալ, այլեւ՝ նրանով, որ տաղը որոշ ձեռագիր ընդօրինակութիւններում վերնագրուած է, «Տաղ էջմիածնայ»: «Յարութեան Տաղ»ում նշուած «Նոր Երուսաղէմ»ը իրօք, խորհրդանշում է Հայոց Առաքելական եկեղեցին՝ Սուրբ էջմիածինը, որին եւ նուիրուած է տաղը:

Արարատի մայր լեռան՝ Մասիսի, խորհրդանշական իմաստներին ֆննդութեամբ եւ Գրիգոր Նարեկացու «Յարութեան Տաղ»ի նիշտ մեկնաբանութիւններով քննարկելու է հոգեւոր եւ մշակութային կեանքում տեղի ունեցած այն հզօր եւ նշանակալից երեւոյթը, որի համաձայն, «Արարատի քաղաքի հայ ազգն, որն իր աշխարհընկալումներով եւ հաւատով կապուած է եղել սրբազան սարին՝ Ազատն Մասիսին, ու այնուհետեւ ֆրիստոնէացմամբ հոգեւոր եւ մշակութային մի նոր եւ հուժկու վերափոխութիւն է ապրել՝ իր հոգեկան կերտուածքի մէջ ամփոփուած պահելով նուիրական նախկինը, նորացել է Արքայի

Որդու՝ Յիսուս Քրիստոսի Աւետարանի Լոյսով» (Կ. Սուքիասեան, Արմէնները եւ Արարատը էջ 90):

Ըստ իմ այս նորովի մեկնաբանութեան, որի նշմարտացիութեանը լիովին համոզուած եմ, Գրիգոր Նարեկացու «Յարութեան Տաղ»ը նուիրուած է հայ ազգի պատմական կեանքում տեղի ունեցած ամենահզօր երեւոյթին՝ նրա հոգեւոր եւ մշակութային կեանքի յեղաշրջմանը՝ ֆրիստոնէացմանը՝ նրա հոգեւոր վերափոխութեանն ու վերելին:

Հետաքրքրական է նկատել, որ էջմիածնի հետ կապուած երկու նշանակալից դէպքեր կան, որոնք չափազանց ուշագրաւ եւ խորհրդանշական են: Առաջին, ըստ պատմագիր Ազաթանգեղոսի հաղորդման՝ էջմիածին մայր Տանարը կառուցուել է սրբազան Մասիսից հայկաբար (հսկայաբար - Կ.Ս.) Տրդատ արքայի բերած ութը վէմ քարերով (Ազաթանգեղոս, Հայոց Պատմութիւն, Երեւան, 1983, էջ 430-433): Ութը բիւն եւս խորհրդանշական իմաստ ունի, խորհրդանշում է յաւերժութիւնը:

Երկրորդ, Գրիգոր Նարեկացու էջմիածնին նուիրած տաղի առաջին իսկ տողում կարդում ենք. «Մայլն այն իջանէր ի լեռնէն՝ ի Մասսեայ»: Այս երկու պարագաներն, առաջին՝ էջմիածնին տանարի կառուցումը, իսկ երկրորդը՝ Հայոց Առաքելական եկեղեցու, (որի խորհրդանշան էջմիածնն է), հաստատումը, պայմանաւորուած են սրբազան Մասիսով: Այս երկու խորախորհուրդ իրողութիւններին՝ կառուցման եւ հաստատման, մէջ պէտք է տեսնել հայ ազգի նուիրական է տեսնել հայ ազգի նուիրական սրբութիւններին նախաֆրիստոնէականի՝ Մասիսի, եւ ֆրիստոնէականի՝ էջմիածնի, հարազատ կապը միմեանց հետ, որն արտայայտուած է պատմագրութեամբ եւ գեղարուեստական գրականութեամբ:

Նուիրական ու սրբազան Մասիսը հայ ազգի լինելութեան ու յաւերժութեան խորհրդանիշն է, Մասիսը հայ ազգի պատմութեան հիմնաքարն է: Էջմիածինը... այստեղ տեղին է Աւետիք Իսահակեանի արտայայտութիւնն. «Ուր հայի կաշին քերես, տակից էջմիածին դուրս կը գայ»: Ուրեմն եւ հետեւութիւն, Մասիսը հայազգի պատմութեան հիմնաքարն է, իսկ էջմիածինը Հայոց Առաքելական Եկեղեցու հաստատուն վէմն է:

Գրիգոր Նարեկացու քննարկուող «Սայլն այն իջանէր ի լեռնէն՝ ի Մասսեայ» սկզբնատողով տաղը տպագրութեան է արժանացել ընդգրկուելով դեռեւս 1513 թուականին Վենետիկում հրատարակուած «Տաղարան»ում:

Առաջին անգամ այս տաղն աշխարհաբար հայերէնի է վերածուել եւ հրատարակուել՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան «Սիոն»ի հանդէսում (1934, թիւ 4, էջ 107-108):

Ռուսերէն թարգմանութիւնն ընդգրկուել է հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բրիւսովի հրատարակած «Պոէզիա Արմենիի» (Հայաստանի Բանաստեղծութիւնը) հատորում (Մոսկուա, 1916, էջ 158-159):

Զեռագրերում տաղն ընդօրինակուած է տարբեր խորագրերով: Դրանցից ամենահետաքրքրականն ու առանձնաշատուկը հետեւեալն է՝ «Սուրբ էջմիածնայ տաղ Գրիգորի Նարեկացույն սասցեալ»:

Այս ուշագրաւ եւ էական փաստին, ցաւօք սրտի, նախորդ ուսումնասիրողներից ոչ ոք չի անդրադարկել:

Տաղի մեկնութիւնը տուել է հեղինակը՝ Գրիգոր Նարեկացին, «Սայլն ի Սինայ» տողով սկսուող հատուածում.

«Սայլն ի Սինայ

Երկրորդ արեւմտեան է Մովսէսի

Եւ այն հարիւր բարդ խոլրձանն

Այն նահապետն են, մարգարէք,
Եւ այն վեց բարդ կորնկան՝
Վեցարեայ գործին Աստուծոյ,
Եւ այն մին մանուշակ,
Միաւորեալ Երրորդութիւնն,
Եւ այն մանուկն խարտեշագեղ՝
Այն Յովհաննէսն էր Մկրտիչ,
Եւ այն չորս գունդն սայլին՝
Աւետարանն Քրիստոսի»:

Թէ ո՞րն է «Սայլի» գաղափարական, արելի ճիշտ կը լինի ասել խորհրդանշական իմաստն՝ այդ մասին բանասիրութեան մէջ արտայայտուել են տարբեր «տեսակետներ»:

Ըստ ակադեմիկոս Մանուկ Արեղեանի, «Մասիսից իջնող արքայական մի շքեղ սայլի նկարագրութիւն է, որի հանդիսաւոր ընթացքը Գրիգոր Նարեկացին պատկերել է Արծրունի թագաւորների այդպիսի երթերի նմանողութեամբ» (Մ. Արեղեան, Երկեր, հատոր Գ., Երեւան, 1968, էջ 625-626): Նշեմ, որ «Արծրունի թագաւորների երթերը» սայլով չեն եղել: Մեծանուն Մանուկ Արեղեանը չգիտեմ, թէ ինչու է այդպէս պատկերացրել: Սա, ի հարկէ, թիւր պատկերացում է, որովհետեւ սայլի խորհրդանշական իմաստն ակադեմիկոսը չի հասկացել: Վերը նշել եմ, սայլը հոգեւոր բերք բերող սայլ է:

Գրիգոր Նարեկացու մատենագրական ժառանգութեան հետազօտողներից Մկրտիչ Մկրեանի պատկերացման համաձայն, «Տաղում տրուած է գիւղական սայլի ու սայլապանի մի հիանալի նկարագրութիւն» (Մ. Մկրեան, Գրիգոր Նարեկացի, Երեւան, 1955, էջ 154):

Այս պատկերացումն, ի հարկէ, ճիշտ է, եթէ տուեալ դէպքում նկատի ունենանք սայլի սոսկ արտաքին նկարագրութիւնն, եւ ոչ թէ՛ խորհրդանշական իմաստն, որը Գրիգոր Նարեկացին բացատրել է «Սայլն ի

Սինայ» տողով սկսուող հատուածում: Այս շատ կարելոք եւ էական հանգամանքին եւս նախորդ ուսումնասիրողներից ոչ ոք ուշադրութիւն չի դարձրել, որովհետեւ այն չի հասկացուել նրանց կողմից:

Ըստ Արշաւիր Մխիթարեանի մեկնաբանութեան, «Այս տաղի մէջ... արտայայտուած է նոր կեանքի՝ զարթոնքի խտէլը, հայրենիքի ապագայի յոյսը, նրա յարութիւնը» (Գրիգոր Նարեկացի, Տաղեր, աշխարհարար թարգմանութիւնը, ներածականն ու ծանօթագրութիւնները Արշաւիր Մխիթարեանի, Երեւան, 1957, էջ 27):

Թւում է, թէ Արշաւիր Մխիթարեանը մօտեցել է տաղի երկտ մեկնաբանութեանը:

Գէորգ Արգարեանի վերծանութեան համաձայն. «Գրիգոր Նարեկացիին երկրային սայլի ու եզների միջոցով պատկերել է Քրիստոսի յարութիւնը, դրանով իսկ փառաբանելով, առհասարակ, յարութեան գաղափարը՝ կապուած հայրենիքի յարութեան մտքի հետ» (Գ. Արգարեան, Վերծանութիւն Գրիգոր Նարեկացու «Յարութեան տաղի», «Էջմիածին», 1974, Ա, էջ 42-48, Բ, էջ 39-48):

Այս դէպքում վերծանութիւնն թէպէտ լիարժէք չէ, բայց եւ այնպէս արտաոց էլ չէ:

Ասատուր Մնացականեանի բացատրութեան փորձը վերջինն է, որի համաձայն. «Տաղում վերարտադրուած է աստուածաշնչային առասպելական այն սայլը, որով Մովսէսի ստացած աստուածային պատգամների տապանակը տեղափոխուել է Երուսաղէմ» (Ա. Մնացականեան, ԺԶ-ԺԷ դ.դ. մոռացուած բանաստեղծ Գրիգոր Վանեցիին եւ նրա անտիպ տաղերը, «Էջմիածին», 1975, Ժ, էջ 49):

Վերջինն՝ Ասատուր Մնացականեանի այս յաւակնոտ բացատրութեան փորձը, փաստերին անտեղեկութեան հետեւանքն է: Փորձեմ պատճառաբանել թէ, ինչու է այդ այդպէս: Նախ, Աստուածաշունչ մատեանում Մովսէսի ստացած աստուածային պատգամները սայլով չեն տեղափոխուել Երուսաղէմ:

Երկրորդ, տաղում սայլը Մասիսների աջ կողմից իջնում ու գալիս մտնում է Նոր Երուսաղէմ եւ ոչ թէ՛ Երուսաղէմ: Սրանք միմեանցից տարբեր իմաստներ են արտայայտում. Երուսաղէմը, հասկանալի է, Երուսաղէմ քաղաքն է, իսկ «Նոր Երուսաղէմ» արտայայտութիւնն ունի խորհրդանշական իմաստ, այն է՝ եկեղեցի: Տաղում «Նոր Երուսաղէմ»ը խորհրդանշում է կոնկրետ Հայոց Առաքելական եկեղեցին՝ էջմիածինը: Սա չափազանց կարելոք եւ էական հանգամանք է, որը նախորդ ուսումնասիրողներից ոչ ոք չի հասկացել: Երրորդ, Ասատուր Մնացականեանը բնագիրն ամենեւին չի հասկացել եւ այդ պատճառով տուել է սխալ, ցնորամիտ «բացատրութիւն»: Չորրորդ, տաղում սայլը Սինայից չի իջնում եւ մտնում Երուսաղէմ: Հինգերորդ, խորհրդանշական սայլն, ըստ տաղի բովանդակութեան, որը, ցաւօք սրտի, չի հասկացել Ասատուր Մնացականեանը, հոգեւոր բերք բարձած Մասիսից իջնում է «Եւ ճոնչալով գալիս մտնում է Նոր Երուսաղէմ»:

Ահա, թէ ինչու, իմ խորին համոզմամբ, Ասատուր Մնացականեանի ղեկավարած աշխատանքում (Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխատասիրութեամբ Արմինէ Քէօշկէրեանի, Երեւան, 1981, էջ 65), տողատակի ձեռագրական տարբերքը՝ «ի նոր Երուսաղէմ»ը պէտք է տանել բնագրի մէջ եւ վերականգնել,

չհասկացուած ու անտեսուած հեղինակային խորագիրը՝ «Սուրբ Էջմիանայ տաղ Գրիգորի Նարեկացոյն ասացեալ»: Տաղի հեղինակային խորագրի վերականգնումը եւ ճիշտ հասկացուած «Ի նոր Երուսաղէմ» տարընթերցման օգտագործումը հնարաւոր են դառնում շնորհիւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի թիւ 7672 ձեռագրի թերթ 14 ար-ում առկայ ընդօրինակութեան:

Ես, օգտուելով վերծանուող տաղի ձեռագրական տարընթերցուածներէրից, որոնք ջանադրաբար ի մի է բերել Արմինէ Քէօշկէրեանը, վերականգնել եմ տաղի հեղինակային խորագիրը, նշգրտել եմ բնագիրն, այնուհետեւ՝ վերածել եմ աշխարհաբարի:

Ճշգրտելու նպատակով տողատակից բնագիր եմ մտցրել հետեւեալ տարընթերցուածները՝ ի Մասսեայ, գեղեցիկ, սաղմոսարանք, քնարք, զայս ասելով, յածեալ, կողմանէ, եւ թէ, նոցա, մազք, հոյլք, արծաթեայ, ոսկէ, սամետիքն, ապրիշմէ, կերպասեայ, ծաղկեայ, ուռամիջուկ, խարտեշագեղ, ձայնէր, շարժում, Սիւնայ, կորնկան, միւն, Երրորդութիւնն, Մկրտիչ, ի նոր Երուսաղէմ, որք:

Բնագրական այս բոլոր նշգրտումներն ընդգծուած են:

Ամենակարեւոր նշգրտումը խորագրի հեղինակային օրինակի վերականգնումն է եւ «Ի նոր Երուսաղէմ» տարընթերցուածի բնագրի մէջ մտցնելն է:

Անշուշտ, այս մանրազննին աշխատանքից յետոյ, վերածնած տաղի բնագիրն աւելի յստակ ու հասկանալի է դարձել:

Եթէ տաղի մեկնութեան համար վճռորոշ նշանակութիւն ունեն հեղինակային խորագրի վերականգնումն ու «Ի նոր Երուսաղէմ» տարընթերցուածը բնագրի մէջ մտցնելը, ապա յոյժ

կարեւոր են նշգրտումները, տաղը թարգմանելու համար:

Տաղի աշխարհաբար հայերէնի վերածման, ինչպէս նաեւ դրա թարգմանութեան նախորդ փորձերը չէին կարող ճիշտ լինել, առանց բնագրի լիակատար վերծանութեան եւ մեկնաբանութեան:

Ստորեւ ներկայացնում եմ տաղի իմ վերծանած ու նշգրտած բնագիրը եւ դրա աշխարհաբարը:

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱՄՆԱՅ ՏԱՂ
ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑԻՈՅ ԱՍԱՑԵԱԼ
Սայլն այն իջանէր ի լեռնէն՝ ի Մասսեայ,
Եւ ի վերայ նորա՝ աթոռ ոսկեղէն,
Եւ ի վերայ նորա՝ բեհեղ ծիրանի,
Եւ ի վերայ նորա՝ Որդի Արքայի,
Եւ յաջմէ նորա՝ վեցբեւեան սերովքէն,
Յահեկէ նորա՝ քազմաչեայ քերովքէն,
Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկի,
Ի գիրկս նոցա՝ սաղմոսարանք եւ քնարք,
Ի ձեռս նոցա՝ խաչն փրկչական,
Որք երգէին զայս ասելով.

- Փա՛ռք, Քրիստոսի ամենազար
յարութեան:

Յածեա՛լ են, յածեալ,
Ջսայիկն յածեա՛լ են կացուցեալ
Ի Մասսեայ յաջ կողմանէ
Ջսայիկն յածեա՛լ են, կացուցեալ,
Եւ ահա չշարժէր սայիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն:
Եւ թէ հարիւր քարդ խորձան, վեց
կորնկան,

Մին մանուշակ՝ խրձադիգեալ,
Ի Մասսեայ յաջ կողմանէ
Ջսայիկն յածեալ են, կացուցեալ,
Եւ ահա չշարժէր սայիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն:
Եթէ եզինքն են սաթ ու սպիտակ,
Մաղկախայտուցք, արագաբայլք,
ընթացականք, եղջիւրք նոցա՝ խաչանման,
Եւ մազք նոցա՝ հոյլք մարգարիտ,
Եւ ահա չշարժէր սայիկն այն,

Եւ ահա չխաղայր անիւն այն:
 Եթէ սամիփ են արծաթեայ, լուծն է ոսկէ,
 Եւ սամետիփն՝ ապրիշմէ,
 Փոկերն՝ ի կերպասեայ հիւսեայ,
 Եւ խարագանն՝ փնջեայ ծաղկեայ
 Եւ ահա շարժէր սայլիկն այն,
 Եւ ահա խաղայր անիւն այն:
 Այն եոբտն եոն էր Եւ ճապուկ,
 Ուռամիջուկ, հաստարագուկ,
 Լայնաթիկունք, խարտեշագեղ, ահեղագոչ
 Նա ձայնէր եզնամուլին,
 Կանչիւն առնէր արոռակին,
 Դարձեալ խաղայր եզնամուլին,
 Խաղայր, ցնծայր արոռակին,
 Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
 Եւ ահա չխաղայր անիւն այն:
 Ի յառեղէն առեալ շարժում գունդն
 սայլին,

Այսար անուշահոտ բուրմամբ ընթանայ:

Սայլն ի Սինայ

Երկրորդ արեւնքն է Մովսէսի
 Եւ այն հարիւր բարդ խորձանն
 Այն նահապետն են, մարգարէք.
 Եւ այն վեց բարդ կորնկան՝
 Վեցարեայ գործքն Աստուծոյ,
 Եւ այն մին մանուշակ՝
 Միաւորեալ Երրորդութիւնն.
 Եւ այն մանուկն խարտեշագեղ՝
 Այն Յովհաննէսն էր Մկրտիչ
 Եւ այն չորս գունդն սայլին՝
 Աւետարանն Քրիստոսի:
 Ի գիլ գայր, ի գիլ, սայլիկն ի գիլ
 Ի Մասսեայ յաջ կողմանէ
 Սայլիկն ի գիլ գայր, ի գիլ.
 Եւ ճոնչալով գայր մտանէր ի նոր
 Երուսաղէմ,
 Եւ որդիք նոր Սիոնի,
 Որք երգէին՝ զայս ասելով.
 - Փա՛ռք, Քրիստոսի ամենագար
 յարութեան:
ԳՐԻ ԳՈՐ Ն ԱՐԵ Կ Ա Յ Ի, Տ Ա Ղ
ԷՋՄԻԱՄՆԻ
 Սայլն այն իջնում էր Մասիս սարից,
 Նրա վրայ ոսկեղէն արոռ էր,

Որի վրայ ծիրանի բեհեզ էր,
 Եւ նրա վրայ Արքայի Որդին էր,
 Իսկ նրա աջից վեցբեւանի սերովքէներ
 էին

Նրա Ձախից բազմաչեայ բերովքէներ
 էին,

Նրա առաջ գեղեցիկ մանուկներ էին,
 Նրանց գրկերին սաղմոսարան Եւ քնար
 էր,

Նրանց ձեռքերին փրկչական խաչն էր,
 Որոնք երգում էին այս ասելով.

- Փա՛ռք, քրիստոսի ամենագոր
 յարութեանը:

Տարաբերո՛ւմ են, տարաբերում,
 Կանգնեցրած սայլիկն տարաբերում են,
 Մասիսի աջ կողմից

Սակայն սայլիկն այն չէր շարժում,
 Բայց անիւն այն չէր ընթանում:

Կանգնեցրած սայլիկն այն չէր ընթանում:
 Թէ՛եւ հարիւր բարդ խորձան, վեց
 կորնկան,

Միակ մանուշակ խորձադիզած,

Մասիսի աջ կողմից

Կանգնեցրած սայլիկը տարաբերո՛ւմ են.
 Սակայն սայլիկն այն չէր շարժում,
 Բայց անիւն այն չէր ընթանում:

Եզներն են ինչպէս սաք ու սպիտակ,
 Մաղկախայտուց, արագաբայլ, քաղնթաց,
 Նրանց եղջիւրներն են խաչանման,

Իսկ նրանց մագերն են հոյլ մարգարիտ,
 Սակայն սայլիկն այն չէր շարժում,
 Բայց անիւն այն չէր ընթանում:

Արծաթեայ են սամիներն, լուծն է ոսկէ,
 Իսկ սամետիներն են ապրիշմէ,
 Փոկերը կերպասից են հիւսած,

Իսկ խարագանը ծաղկից է փնջած,
 Սակայն սայլիկն այն չէր շարժում,
 Բայց անիւն այն չէր ընթանում:

Սայլապանն այն հսկայ էր Եւ արագաշարժ,
 Ուռամիջուկ, հաստարագուկ,
 Լայնաթիկունք, խարտեշագեղ,
 ահեղագոչ.

Նա ձայն էր տալիս եզնամուլին,
 Գոչում, ճչում էր արոռակին